

Բանախեա քիլիսէսի սօգաղընա կի-
տիպ, իւշ սաաթ գատար պէքէմիշ-
լէր, վէ պու էսնատէ Կլափանի սօ-
գաղընա պէքէմէն բօլիպէր
գաղմա սէսի կիպի պիր չէյ իշիթ-
մէքլէ, Կաղինսօնու էօնիւնտէ պէք-
լէնէն տիկէր բօլիպէրէ իսպարը
քէյքիէթ իլլէմիշլէր, վէ ֆիլվազը
գաղմա սէսիսին կէլտիկի մահէլլին
իշէրի թարաֆրնտան տիվար տէլին-
մէք իսթէնիլմիշ իսէ տէ, բօլիս մէ-
մուրլարը պաղչէտէն պաղչէտէ կէ-
չիլէրէք, Բալէ Գրիսթալտան մէգ-
քիւր քիլիսէ սօգաղընա ֆիրար միւմ-
քին օլաճաղընը պիլտիքլէրի ճիշէթ-
լէ, օլանճա տիգ-գաթլարընը օթա-
րաֆա հասը իթմէքլէ, պու զաննլա-
րը տօղրու չըգմիշ տըր, չէօլէքի 3
սաաթ պէքլէտիքտէն սօնրա, օն
պէշ քիլիսէն մէգքիւր սօգաղա ֆի-
րար իթտիքլէրի կէօրիլմէքլէ, ճիւ մ-
լէսի տէրտէսթ վէ Պէյօղլու միւ-
թէսարը ֆիլըղընա նազլ իլէ, իճրա
վէ իքի սաաթ գատար իմթիտատ
իտէն իսթիլնթաթտա, ճիւմէսինին
Պէյօղլունճա մաարու ֆ զէվաթտան
օլտուգլարը անլալըարաթ սալլվէ-
րիլմիշլէր տիր, Միւմաիլէյիսիւմ Բա-
լէ տը Գրիսթալլըն պիր օտաարնտա
գոււմար օլնամաթտալար իքէն, գու-
մարպաղար պուլնլարը սապահաթա-
տար ալըգ օլմաթ իսթիլմիշլէր իսէտէ,
պու նլար մու վաֆաթաթ իթմէտիք-
լէրինտէն, ղիքը իթտիկիմիշ սուրէթ-
տէ տիշարը չըգմիշլար տըր, Պու
պապտէքի էվրաթը թաճգըգիէն
իլէ իսթիլնթաթտաթտա միւտաթի
ումուլլիլէն թէվտի գըլընմըշ տըր:

Բ Ե Մ Մ Ի

(Մաթպուլաթ իտարիլի պէհիէսինտէն)
Ձիրաաթ պանգաթը նիգամնամէս-
սինէ թէգէյեիլէն (գէյլ) 30 մու-
հարէմ սէնէ 308 վէ 3 իլլու սէ-
նէ 306 թարիլիսնտէ նէշը օլունան
մէվաթտը նիգամիսէնէն թէգէիլ օ-
լունաճաթ օլան վէ մէքիէթի ահ-
քեամընա պիլիսթիլլան իրատէի սէ-
նիէնի ճէնապը Բատիշահի պուլլու-
լան մատտէի նիգամիսէն սուրէթի
տիր:
Ձիրաաթ պանգաթը նիգամնամէսի-
նէ թէգէիլէն 30 մուհարէմ սէնէ
308 վէ 3 իլլու սէնէ 306 թարի-
լիսնտէ նէշը օլունան մէվաթտը նի-
գամիսէնին 5ինճի, 6նճը, 7նճի,
8ինճի, վէ 9ուճու վէ 11ինճի մատ-
տէլէրինտէ մուհարէր ահքեամ,
թարիլիս մէգքիւրտէն էվլէլ Ձի-
րաաթ պանգաթը նիգամնամէսի մու-
հիլինճէ Ձիրաաթ պանգաթընտան
էմվալը զայրը մէնգուլէ իրթիշան
վէ էա թէֆէրիլլը օլունարաթ, կէ-
րէք միւճէտտէտէն վուգու պուլան
վէ կէրէք միւլլա մէնաֆի սանտըր-
լարընտան միւտէվլէր իգըրաթթ-
տան էմվալը զայրը մէնգուլէ իր-
թիշան վէ թէֆէրիլլը սէնէտ-
լէրի թէճտիտ իտիլիպ, վատէլէրի
մէվաթտը միւլլէյեիլէն մէգքիւրէնին
նէշրի թարիլիսնտէն սօնրա հուլու
իտէն միւտաթէնաթա տալի չամիլ
օլաճաթ տըր:
Ֆի 8 ցիլլատէ սէնէ 309
վէ ֆի 22 մալիս սէնէ 308

Գ Օ Լ Է Ր Ա

Աժանա Լիպը նամ թէլէկրաֆի-
տարէիսնէսի յունիսի էֆրէնճի 3
թարիլիլէն թէհրանտան աթիտէքի
թէլէկրաֆնամէի ալմըշ տըր:
Գօլէրա իլլէթի իրանտա եաեըլ-
մաթտա օլուպ, զարպ ճիշէթլինէ
տօղրու թէվտի իտիէօր, Յունիս 3
տէ Մէշէտտէ գօլէրատան 41,
յունիս 4 տէ 59 վէ յունիս 5 տէ 90
վէֆիէթ վուգու պուլմուշ տուր:
Իթթիլաթ օլունան թէտապիլի սըհ-
հիէն զայրը քեաֆի իտուկիլնտէն,
իլլէթին թէհրան չէհրինէ տալի
սիւրաեթ իտէճէկիլնտէն գօրգու-
լուէօր:
Բուսիա տաիլիլիէն նաղըրը իրան-
տա հիւքմէրմա օլան գօլէրա
խաթալըղընը Պահըլ Չաղըլ թա-
րիլլէ Բուսիաեա մէնի տուլուլի-
նէ տալի իթթիլաթ օլունան թէ-
տապիլի թատիգ իթմիշ տիր:
Թէհրանտան թալմը զաղէթաթը-
նա եաղըրըղընա կէօրէ, Մէշէտ-
տէքի գօլէրա քէսպի իլթիտատ ի-
տէրէք, չարէնպիսի կիւնիւ չէհրի
մէգքիւրտէ 250 քիլի վէֆաթ իթ-
միշ տիր:
ԹիիճճԱՐԻԵԷ
Պիր գաշ հաֆթատան պէրու բիեա-
ցամըղա արըզ օլան տուրկուլուգ պիւս-
պիլթիլն զայիլ օլամամըշ տըր: Սէրթ
պուլտայ մէվուտաթ վէ սաթընը հիշ
կիպի տիր:

Պու հաֆթա զարֆընտա վիբուտ էՅ
տէն 4 պին քիլէ եուճաթ պուլտայ ֆի-
լիպէ մալի գըլէսի 23-24 վէ վարնա
վէ Պալըզ մալիլինքի 20 պշ. 21 զրու-
շա օլարաթ քեամիլէն սաթըլմըշ տըր:
Կիրգա վէ աղիմա պուլտայարը իւզէ-
րինէ նէ մէվուտաթ վէ նէ մուամէ-
լաթ օլամամը, վէ չաթտար վէ եուլաֆ
իւզէրինէ տալի պիր կէօնա ախը ու
իթա վուգու պուլմամըշ տըր: Լալընըզ
քիլէսի 12-13 զրուշա 12 պին քիլէ
արբա վէ գըլէսի 23 բարաեա 35 պին
չուվալ մըսըր սաթըլմըշ տըր:
Հաֆթա էսնաթընտա Օտէսատան վի-
բուտ իտէն 2 պին չուվալ ուն քեամի-
լէն սաթըլմըշ տըր: Պունտան պաշգա
չուվալը 90-100 զրուշա 600 չուվալ
Ֆասուլեա վէ գըլէսի 41-45 բարաեա
250 չուվալ նօհուտ էլտէն չըգաթըլմըշ
տըր: Պագլա, սիսամ, քէթէն, խաշաշ
բամուգ, քէնէվիր վէ գուշ էէսի իւզէ-
րինէ պիր կէօնա մուամէլաթ ճէրէեան
իթմիշ տիր:
Պալընճա իսրաճաթ էմթաամըղա կէ-
լինճէ, պու հաֆթա թիֆթիք իւզէրինէ
բէք աղ մուամէլաթ վուգու պուլմուշ
իսէ տէ, 2 պին իրաեա եաթըն խալը
սաթըլմըշ տըր: Քէզալիք Գայսէրիէ մա-
լի 1 սանտըգ աֆիօն թէլլէլ օլարաթ
96 զրուշա, վէ 4 չուվալ Գայսէրիէ ճէհ-
րիսի գըլէսի 4 պշ. զրուշա սաթըլմըշ
տըր:
Ալթմըշ պիր չուվալը գըլէսի 21-24
պշ. զրուշա պէեաթ նիլտէ, էվլէրէք,
Եօղլաթ, վէ 19 չուվալը 16-17 պշ. զու-
րուշա աթի էվլէրէք, Գայսէրի, Գալըյ-
ճըք վէ 13 չուվալը 13 զր. 10 բր. 14
պշ. զրուշա սարը Գայսէրի վէ գըլէսի
8 զրուշա ճալօ մալի քի ճէման 43 չու-
վալ քիթրէ սաթըլմըշ տըր:
Իսրիթթօեա կէլինճէ, հաֆ-

տուգտան պաշգա, ամէլէ վէ ֆուգարա սընթիլարընա տա
պու սաեէտէ եաղըն օլարաթ, անլէր հաթգընտա կիլլի սու-
րէթտէ խալըխաշըլար իճրա վէ սատաթալար իթա իտէ-
պիլմէքտէ իտի:
Պաթիլին, մէրգուլու իշ օտաարնա կէօթիլիլապ,
— էֆէնտիւմ, զանն իտէրիմքի, եաթաճաթսընըզ, տէտի:
Արման. — Խալը, խալըխաշ Պաթիլինիմ, պիր գաշ մէք-
թուպ եաղաճաղըմտան, հէնուղ եաթմաթ ֆիքրինտէ տէյի-
լիւմ. էվլէլ էմիրտէ վաղիֆէմի իճրա իթմէլիլիմ, տէյի ճէ-
վապ վէրտի, վէ եաղըխանէսի գարչըսընտա օթուրտու:
Պաթիլին. — Պաթաթ էֆէնտիւմ, քէնտիլիլի պու գատար
եօրմաթա մահվընրա սէպէպ օլաճաթսընըզ:
— Ճէնապը Ալլահըն մէրհամէթի պիլեիլը տիւր, պէն
իսէ մահաթ օ նամա չալըլաղըմ ճիշէթլէ, Հաթգ թէլալանըն
պէնի ուզուլն միւտտէթ գալի իլպիլնէն մուհաֆաթա իտէ-
ճէկիլնէ էմիլիմ:
Պու արա գաթու չալընտըղընտան, Արման՝ մէմուլին զայ-
րի պիր վաթըթտա վիլիթա վուգուլինտէն տօլաեը թէաճ-
ճիւպտէ գալարաթ,
— Կիրինիլ, տէտի, վէ գաթու ալըլտըգտա, թալը ու
գընաֆէթիլնտէն՝ սօգաթ քէօշէլէրինտէ պէքլէնէն համալար-
տան պիրի օլտուղու զանն օլունան մէճհուլ պիր քիմնէ, էշիք
իւզէրինտէ զահիր օլուպ, էվլին պիր իըզմէթքեարը վասը-
թասըլլա իշէրի կիրտի, վէ իֆատէնէ աղալլէ,
— Միւսիւ գօնթ տը Գէրկաղը կէօրմէք իսթէրիմ, տէտի:
Արման. — Պէն իմ:
Համալ՝ Արմանը գապաճա սէլամաթըպ, համիլ օլտուղու
պիր մէթթուպու մէրգուլու թաթտիմ իթտի, վէ օ տալի
իշպու մէթթուպըն մէօհրիւնիւ եըրթըպ, Քէրմըր իսմիլլէ
իմպալանմըշ իտուկիլնի կէօրտիլ իսէ տէ, նէ՝ եաղընը, նէ՝ տէ
մէգքիւր իսմ՝ ֆիքրինտէ հիշ պիր խաթըրէ հասըլ իթմէտի:
Պատէհու քէնտի քէնտիլի, «գօղեալըմ» տիլէրէք, աթի-
տէքի ճիւմէլէրի օգուտու:

արապաճընը վալտա տէյի պաղըրմաթընա ըաղմէն, մէրգուլու
մէրաթ իլէ արապաեա եաղըլալմաթընտա, քէնտիսի վէ արա-
պա պիր կազ ֆէնէրինին ալթընտա գարչը պէ գարչը կէլտի-
էր: Վիլլիամս կէրի չէքիլտի իսէ տէ, ճամլարը էնտիլիլմիշ
օլան արապաեա աթֆը նաղար իտիպ, մէգքիւր կազ ֆէնէ-
րինին ըլըրը սաեէսինտէ արապաեա օթուրմուշ օլան քիմնէն
կէօրէպիլտի, վէ օ անտէ, «Արման» տէյի նիտա իթտի իսէ
տէ, արապա սիւրաթլէ կէլտիլինտէն, տէրուլինտէ օթուր-
մուշ օլան վէ Վիլլիամս թարաֆընտան Արման թէսմիլիլի
չալտ» չիւպհէսիլը նէ՝ մէրգուլու կէօրտիլ, նէ՝ տէ չըգաթաղը
պօղուգ սէսի իլիտէպիլտի:
Գաթթան Վիլլիամս, պիր միւտտէթ գըմըլտանմաթսըղըն
տուրտուգտան սօնրա, ըրիլթըմլարա տօղրու կիթմէքտէ օլան
արապաեա պաթտը. պատէհու իքի գօլլարընը գալուլտու-
րուպ, ատալթթուեանէ պիր սէտա իլէ,
— Նիհաեթ էյ գարընտաշ, սէն ֆաղիլլէթ մէրքէրի,
պէն տէ ֆէնալըզ վէ սուի ալլէաթ մէնպալը օլարաթ եիլնէ
պիրիպիլիլիլի գարչըլաթը, Շիւպհէսիլը ալըրտըղըն ալթուլն
իլէ չու եա պու պէտպալթըլը թէսէլլիլի կիտիեօրտուլն, Բէք
ալէա, մէյտան իքիլիլիլի տիր, զիրա իլթէ պէն հէնուզ
Բարիսէ ալտէթ իթմիշ օլտուղու՝ հալտէ, ալթուլնա վէ զա-
րաղ ու ատալթթէ սուսամըլըմ տըր, տէտի:
Իրթէսի կիւն, գաթթան Վիլլիամս, Գօլարա վաթը օլան
վատը մուճիպիլնէ, վաթթը մուալեյնտէ քէօրիլնիւն քէմէրի
ալթընտա պուլլուլտու, վէ եիլնէ էսրարի ըլաղընը չալտը:
Գօլար իսէ, զաթթէն մէրգուլու պէքլէմէքտէ օլմաթըլա,
ատըմլարը սէսիլի իլիթտիլիլի տէ աեաղա գալթտը, վէ իս-
թիլպալէ կիտիլ, եալալ սէտա իլէ,
— Գաթթան, զանն իտէրիմքի, կիւզէլ պիր քէլէքիլ
պուլտուլմ, տէտի, վէ մէրգուլու քէմէրին ալթընա կէօթիլիլապ,
— Օն իքի պին ֆրանգըլըզ պիր իշ էլտէ իթտիմ, տէյի
իւպլէթէն պէեան իթտի:

Թա գարֆընտա Նուման վէ Բրիմա մարի
60) վարիլ խորիւրթ օ վիրուտ իթմիւ, 32
33 գըյեյեի պիր լիրուեա օլմադ իւզրէ
12 վարիլ սաթըրմը տըր, Պրուտա մարի
իթէթէն Սրապիթման իշին 2 տօգտան
իպարթ պիր եռմաղը 22) զրուչա սա-
թըրմը տըր:

Գանթարիեէ էմթամաղտան իշին
հաթթա գարֆընտա վիրուտ իթմիւ օ-
լան 200 չուվալ գաթէ 100 գըյեյեի
9,50-12,50 լիրաեա օլմադ իւզրէ քեթ-
միւնէ սաթըրմը, վէ պու հաթթա վի-
րուտ իտէն 4500 չուվալ թրիւթէ 25-
քէրի մարգաթնա կէթէ 118 119 զու-
րուչա սաթըրմը տըր: 500 չուվալ մրսըր
չէթէրիյէ չաթթա էսնաթընտա կէթէ 8
պին չուվալ Բանկօն բիրինճինտէն 500
չուվալը 12) զրուչա սաթըրմը տըր:
Այնի միգտորաա Ճարօնիա բիրինճի 132
զրուչա սաթըրմը, վէ բէթրօլ կազըյա
մուճ մուճմիւթը տախի խալիլ բէվաճ-
լը կէշմիւ տիր:

(Թիճարէթ օտաթը զադէթաթը)

ԳԱՆԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Գալաթա 2 յունիս

Գ. ումուճի 1 յունիս գաթ.	22 19
Գ. 2 աշըլ. տուպլը գ. ք.	22 19
Իւնիֆիեէ գաթ.	
Ա. Բ. Բ.	50 20
Ե. Բ. Բ.	28 00
Ե. Բ. Բ.	22 19
Բուճէլի չըմէնտըթէրի	85 50
Ազնէ ֆայիզի	05 00
Բարթր	15 00
Հէվաթսիզ	12 00 1/2
ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԱՐԸ	
Գրէտի փէնէրալ	7 37
Իսթիւնպօլ պանդաթը	4 38
Սօսիթի փէնէրալ	4 22
Թրամպալ	5 72 1/2
Սօսիթի 10թ օման պանդաթը	4 25
ԱԳՁԵԼԵՐԻՆ ՅԻՆԱԹԸ	
Օսմ. իրաթը 100 զրուչաան Ղ. Բ. Բ.	
Պէեազ Մէճիսիեի ֆարգը	108 03

Մէթալիք	97 2)
Պէլիք	104 2)
Այթըլը	102 20
Ինկիլիզ լիրաթը	110 02
Ֆրանսըզ ալթուճու	87 18
Բօլ	89 25
Գրէմիզ ալթուճու	51 15
Գարպօն գալթիսի	08 77
Թաշվիլաթը օմանիեէ	83 28
Թաշվիլաթը օմանիեէ գ. ք.	83 30

ԻՒԼԱՆԸ

Մաղէյնի Հիւճանուն տիւթապիպի
օլուպ, ճիւճէճէ մալիւմ օլան կրիկօր
Չամի էֆէնտի տիւթեանընը Պէյօղ ուն-
տա թընէլ մէյտանընտա Մաեթր մաղա-
գաթընը գարընտա 2 Նիւմէթօլու խա-
չէեէ նազլ իտէրի, Կօլ Ֆըրաթթ իւլէ
մէգըրի տիւթեանընտա տիւ թէպապէ-
թինէ միւթէալթի էֆրօթաթեարի օլա-
րազ էն ճէտիտ ալէաթ վէ էտէվաթ վէ
մուալիճաթ ճէպ իթմիւ օլտուղունտան,
աղըրեան տիւլէրին սէրիան վէ քեամի-
լէն միւտալթիւ, վէ կէրէք տիւլէրին
աղըր Հիսս օլունմադընը քէօթիւնտէն
վէ կէրէք տիւլ քէօթիւրին պիր կէօն-
իւրաճը, վէ պօշ տիւլէրին ալէթ ուլի
եա ազ ալթուճ վէ եա սայիր մալիւնի,
տաթ ի լէ իմաթը, վէ խաթիֆիլիյիլ
պէրապէր տաեանըզըլը, վէ թապիլի
տիւլէրէ պէնպէմէսի ճիւլէթիւ, էֆրօթա-
ճա շէօհիթի գազանըլ վէ էն միւթէմ-
մէլ ատտ օլունմադտա պուլունմուճ օ-
լան գաթ չու նամ լաթիթէալէն վէ եա
ալթուճտան օլարազ էն ճէտիտ ուսուլ
իւզրէ բէգապէթ օլունմաթաճաթ տէ-
րէճէտ ալէս տիւ իմալի, վէ գարար-
սըզ իւճալար իւլէ տիւ թաթիլի զըմըն-
տա տիւթեանընտա կէլէճէք օլան զվա-
թըն քեամիֆէսի սիւրաթ իւլէ վէ քեա-
միլէն նայիլի միւրաա օլաճազաթը վէ
թապիլի միւճալէյն ճէր կիւն սապաճ-
լաթըն ալթիֆրանկա սաթթ ճալէն իթի-
պարէն էօյլէտէն 9 սաթթ սօնրաեա գա-
տաթ վիզ թա գապուլ իթալիլի քէպի
իւլթիգտաթ միւլէթէրիլէրիէ իւն օ
լունուր:

ՄԱՌՊԱՍՅՈՒ

Յ. ԹՕԼԱՍԵԱՆ

Մաթպաաթրուտ, էլիւնէյի միւլթէլիֆէ իւլէ, եանի էրմէնիճէ,
Թիւրքէ, Ֆրանսըզ վէ Բուճա գազէթա, բիթապ, լիսալէ,
տիւեիւն վէ ճէնապէ պիլէթիլի, գարթ տր վիզիթ, Հէր նէվ իւ-
նաթ քեազաթ տըր վէ սայիրէ գաեթ թէմիզ, վէ միւլթէրիլէրի
խօշնուտ իտէճէք սուրէթտէ միւլթէտիլ վէ էմալիւնէ Նիսպէթիլ
էճվէն ֆիւնալթի թապ օլունմադտա օլաուղու, վէ թաշարաթտան
մէգըրի լիրանլարաա միւթպաաթընտա տօլրուտան տօլրու եախօս
ալթուլթաթ վիգու պուլաճաթ սիւրաթըլթըն ազ պիր միւտալթ
գարթիւնտա վէ քէգալթ էճվէն/իթէթիլ իճրա իալիպ մաճէլէրինէ
թէսլիմ իալիլէճէլի, վէ պու եօլտա սիւրաթըլթ իշին, բուխաթը
բէմիլէնի իսթիլիսալ իալիլմէսի լազըմ կէլէնէրին իսթիլիսալը բուխ
սաթ խուսուճ նրն տախի մաթպաաթը թաթաֆ նտան ալէրիւճաթ
օլունաճաթը, մալիլմիւ ամմէ պուլրուլմազ իւզրէ, խաաթէթէն իւն
օլունուր:

ԳԱՌԱՐ ՆՈՒՄԵՐՈՍՈՒ 132				ԳԱՌԱՐ ՆՈՒՄԵՐՈՍՈՒ 134			
Վէճէր րազար իրթ. վէ բէնչն. կիւնչէ- րի հարէթէթ իտէր:				Վէճէր շարչէնպիճ վէ ճուճ իրթէսի կիւն- չէրի հարէթէթ իտէր:			
ԵԹԱՍԻՍ		Ա.	Ճ.	ԵԹԱՍԻՍ		Ա.	Ճ.
Էտիրնէ	հարթթ. Ագչ.	3 00		Տօլրուճա Պուրիս. Եամպօլու. Թըրնօ.			
Դաարթէյ	»	3 52		Վաեա հարթթ. իտէն թըլն իլէ մթէսա.			
Մուսթաֆա. Բաշա	վիսուլ »	4 12		(Սալը վէ ճուճաա կիւնչէրի)			
Հարմալը	հարթթ. »	5 02		Պուրկաա հարթթ. Ագչ.	9 41		
Թըրնօվա-Սէմէնի	վիսուլ »	6 20		Խապօլու » Սապ.	2 30		
	հարթթ. »	6 00		Չարչէնպիճ վլ ճուճ իրթ. կիւնչէրի			
	վիսուլ »	7 2		Թ. Խապօլու-Սէմէնի վիսուլ Սապ.	7 20		
Տօլուճա Թըրնօվ-Եամպօլու-Պուրկաա				Թըրնօվա Սէմէնի հարթթ. Սապ.	7 6		
Հարթթ. իտէն թըլն իլէ միւթէսաթը				Հարմալը վիսուլ »	8 6		
(Բազար իրթէսի ճուճաա իրթէսի)				Հարթթ. »	9 35		
Թըրնօվա-Սէմէնի հարթթ. Ագչ.	9 15			Մուսթաֆա Բաշա վիսուլ »	10 44		
Խապօլու վիսուլ »	2 00			Հարթթ. »	11 34		
(Սալը վէ ճուճաա կիւնչէրի)				ատթըլթ »	12 16		
Պուրկաա վիսուլ Ագչ.	6 58			Գարթիլի տազըգալար. ազաա սաթթ	6		
				վէ սապաճ սաթթ 5.50 արաթընտաթ			
				վազթը իրաեէ իտէրի			

Եանքէսիճիլէր սապըգ սէրիէրաեօի գաթթան վիլիամս
իլէ Լօնտրաա մէրգուճուն էմիլ թաշթընտա չալըյմը օլան
Գօլար պէնիւնտէ ճէրէեան իտէն միւթեալէմէտէն սօնրա,
Գօլար, Գօղէնիլն էվիլին պիր տաիթէսի տէլիկիւնտէն, թէշ-
քըլի մուզարըր օլան գուճիւնիանըն միւլթէլիֆ ազաթընը
գաթթանա կէօթէրմէքտէ օլաուղու ալթաա, պիր զօ-
նազ արապաթը՝ Մարէտէ, Բիլիթիւր Սէնթ-Գաթէրին սօգա-
ղընտա պիր օթէլին բիլիեաճընտա տուրտու, Էվիլէճէ տաիլի
եաղըլ օլաուղուճազ վէճէլէ, օլ էանաաթ իաթիֆ պիր եաղ-
մուր եաղմադտա օլուպ, գալտըրըմլաթը ըսաթմադտա վէ
սօգաղլաթ խալի պուլունմադտա իտի:

Ջիքը իթաիլիմիլ օթէլ՝ աթիգ պիր պինա օլուպ, պու-
նուն էն եազըն վազըլթարաաթի թամիրաթը, տէօրտիւնճիւ
Հանրի գրալըն ղէմանը սալթանաթընտա վուղու պուլմուլ,
վէ ղէմանը մէգըլիւր իսէ, Մարէ սէմթիլին էն բարլազ տէվրի
օլմուլ իտի: Պինաի մէգըլիւր՝ Հալիլ իլէ պաղէ արաթընտա
ինչա իտիլմիլ օլուպ, իքի գանաաթը օլան սօգազ գաթուսու
գալընճա տէմիր գաթը մէշէտէն օլաուղու կիպի, իւզէրինտէ
տէ ըսթիլթա տէնիլէն իքի աաթա ճէյթէլ իլէ թուլթուրուլ-
մուլ օլարազ, խանէանըլդ արմաթը պուլունմադտա իտի:

Իշպու արմա ալընմիլ օլմաթըյա, Էնիկիլի լաեղըլթա
անլալըմադտա իտի իտէ տէ, ալթընտա, վաղթ ու ղէմա-
նըն Հիւլմէթի սաեթսիլնտէ մուճաֆաղա իալիլմիլ օլան պիր
գալտաա, մէգըլիւր օթէլին, սէքիլինճի Շարլ գրալըն ղէ-
մանը սալթանաթընտա ինչա, վէ 1530 վէ 1608 տէ թամիր
իտիլմիլ իտուլի, վէ մուալիսարէն գրալիցա օլմուլ օլան տիւ-
չէս Ան սը Պըլթանը իլէ պէրապէր Ֆրանսա սէրալընտա կէլմիլ
օլան անաթըլ Պըլթանալը ֆէրիաղ-ֆէրիաթէզ խանէաաթը

աաթէթիւնլանընըն իգամէթիւնաճը օլմուլ պուլունտուղու
անլալըմադտա իտի:

Մէգըլիւր արապա իշպու օթէլին էօնիւնտէ տուրտուղուն-
տա, սէյիս չանը չալմաթըյա, գաթուճուն իքի գանաաթը
ալըրաթա, արապա հալիլիեէ տաիլի օլաու, վէ օթուլ պէշ
չաղարընտա պիր աաթմ արապաաաա ալաթընտ էնտի:

Այնի վաղըլթաա նէրտիլմէնիլ իսթ թաթաթընտա ըլըգ
կէօրիւնիւպ, ինթիւնար պիր քիմանտէ, մէրգուճ կէնճի իս-
թիլգալթ միւտաթաթ իթտի:

Մէրգուճն աղարմըլ օլան սալարընտ, պըրըգլարընտ վէ
ֆալօր սազալընտ պաղըլընտա, իլք նազարաա ինթիւնար
օլաուղու կէօրիւլիւպ, ֆաթաթ գուլվէթիլ վէ տօլրու եիւ-
րիւնիւլիւնտէն, վէ ճէսուրանէ պաղըլընտան, Հէնուլ տիրի
վէ տինճ պիր աաթմ օլաուղու ալիքեաթէն անլալըմադտա
իտի: Պէլիլ ալթմիլ պէշ չաղարընտա իտի, լաքին էլի եա-
լընտա օլան աաթմէր կիպի գալի իւլպիւնէէ իտի:

Մէրգուճ, սիւրաթըլ աաթմար իլէ կէնճ աաթմի գաղը-
լաեաթաթ,

— Էֆէնտիմ, գաթընըզ Հիլ պիր վաղըլթ պու գաաթար
կէճ գալմաթընընտա, ալալարը էնտիլ օլմաեա պալալմըլ
իալմ, աեալի:

Արման տը Բէրիազ օլան պու կէնճ քիման, մէրգուճ
ինթիւնարա ճէվապէն,

— Եղիգիմ Պաթիլէն, տէրիւճտէ իթմիլ օլաուղուճ մէ-
մուրիլէթի իճրա իթմէք իշին, վաղըլթ կէլէր պիր ազչէ տիր
քի, պունու պիլա թէրէտտիւտ վէ էնտիլէ սաթի իթմէք
կէրէք տիր, աեյի պէնան իլլէտի:

Պաաէհու կէնճ քիման, Պաթիլէնի գօլթուղունտա տա-
եանաթաթ, պիլիլթաթ օթէլէ կիրալիլէր: Արման, բէտէրին-
տէն միւրա գալան ճէսիմ սէրիլթէ միւլթաաթըրթ օլաուգ-
տան սօնրա, Բիլիթիւր-Սէնթ-Գաթէրին սօգաղընտա ինթի-
եաթը իգամէթ իթմիլ իտի: Գիրա օ մաճէլին եալընըլըլ
վէ մէրքէլալէն ուղաթ օլմաթը՝ մուճիպի մաճըղիլիլէթի օլ